



ANA HIT, REVUE ARMÉNIENNE TRIMESTRIELLE

Թ. ՏԱՐԻ, ԹԻՒ 4

ՆԱՐ ՇՐՋԱՆ

ՄԱՅԻՍ - ՕԿՈՍՈՍ 1938

ԺԵՂՈՆ - ԹԻՒՐԳԵՐՈՒԻ ՑԱՂԹԱՆԱԿԸ ԵՒ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՎԻ

Հանրածանօթ իրաւագէտ Հմայեակ Խոսրովիսան, որ վերջեռ Անանի եւ Արաւատ ամսագրին մէջ ողացածաւ Դրեգոր Զօհրապի հնակապ ունեցող իր յիշատակներէն ոմանց նուիրուած յօդուածներ Հրատարակելով կեանքրուու նուրբ զրոյի յառկութիւններ յայտնաբերեց, իմ յինսամեայ գրական գործունէութեան յորեւնանին առթիւ ինծի զրկեց՝ իր բարեկամական ընծայ՝ յօդուած մը, Ամահիսի մէջ Հրատարակուելու համար: Այդ յօդուածը մեծասիս շահեկան է, բայց անիկան իր վերջին մասին մէջ կը պարունակէ իմ անձիս նկատմամբ ծալրայեղ գովեսաներ որ ինծի դժուար կը գարեջնէն անո՞ւ անփոփոխ Հրատարակումը: Առաջարկեցի որ այդ ներդրողական ածականները նշնչեք, ինչ որ պատմուածքին նշանակութիւնն եւ ուժէն ուինչ պիտի պակսեցնէր,

բայց հեղինակը անդրդուելի մնաց գրուածքը նոյնութեամբ տպուած տեսնելու իր փափաքին մէջ: Կը Հրատարակեմ զայն ուրեմն նոյնութեամբ, այս ակամաց անհամեստութեան համար Ամսիսիսի ընթերցողներուն ներողամտութիւնը խնդրելով: Կը Հրատարակեմ զայն, ոչ միայն որովհետեւ կարելի չէր մերժել այսպիսի թանկարին նուէր մը, որ էն առաջ ընդհանուր տեսակետով մը իր արժէքն ունի՝ իրը մեր երէկուան պատմութեան մէկ բնորոշ գաւերաթիւլթը, այլ եւ որովհետեւ այդ պատմուածքին Հրատարակումը զիս կը մղէ, լուսաբանելու համար ինչ որ Խոսրովիսան համառոտակի կը ըստ Պոլսոյ Stamboul օրաթերթին մէջ այդ թուականին երևցած իմ գործեանց մասին, անգամ մը եւս ոգելու Զօհրապին սիրելի յիշամակը:

Այդ ֆրանսերէն էջերը, եւ անոնց յարակից քանի մը հայերէն էջեր ալ, ես զրեցի Զօհրապին աղբեցութեան տակ, եւ Զօհրապ ինքն է որ զանոնք հրատարակել տուալ Stamboul ին մէջ։ Ատեկա է որ կ'ուզեմ պատմել հռու լրացնելու համար ինչ որ Անահիտի մէջ արդէն իսկ գրած եմ Զօհրապէն ունեցած յիշատակներուս վրայ։

Երբ դաշնակցականները, թուրքն ու Թուրքիան չճանչցող իրենց ուսուահայ դեկապարներուն անհեռուատես մէկ որոշումը գործադրելով, Փարփիղ մէջ 1908ին կնքեցին ժէօն-Թիւրքիուն հետ իրենց համբաւաւոր — ու աղխանաւոր — համաձայն Թիւրքի, Անահիտի 1909ին Յունուար — Ապրիլի թիւրքի քրոնիկուն մէջ քննադատեցի այդ պատմական խոչըն սխալը։

«Օսմաննեան պետութեան ընդդիմադիր տարրերու Քոնկրէսու Ժէօն-Թիւրքիուն համար ընդհանրապէս եւ Ահմէտ Ռիզայի համար մասնաւրապէս, կը զրէի, յաղբանակ մըն է, եւ գրօսակեան կուսակցութեան պազգայնական խթարման վերջն զրուազը։ Թրամահայ հասարակութեան քաղաքան պատարագը թիւրքի ձեռք ձերլու միան նպատակով հիմունած այդ կուսակցութիւնը այս Քոնկրէսին մէջ ինքինին ի հանդէս բերա իրա Օսմաննեան պետութիւնը վերականգնելու, թուրք ժողովուրդի հայ արիւով աղարտուած վարկը բարձրացնելու եւ րայա ազգութեանց պատմական ինքնուրութիւնները Օսմաննեան Խորհրդարանի մը քուրասին մէջ հաւելիցներուն նպաստող մարմնի մը։»

Թան մը ամիս յետոյ, ամեկի Ունինաւային այն դէպէքերը (ինքիր եւ Նիաղիի զեկա-պարութեամբ Մակեդոնիոյ թուրք զօրքին ընդ-փուում Եղլուսոցի միապետին զէմ, են), որոնց հետևանորդ Սուլթան Համիտ ինքինիքը ստիպուած կը զգար իր ինքնակալական իշխանութիւնէն հրաժարելու եւ օսմ. պետութեան մէջ սահմանադրական բեժմի հաստատումը — անկամ մը եւս, բայց այս անկամ աւելի տեւական ձեռով հաշվակելու, Աստիկա ուղղակի արդիւնքն էր Ժէօն - Թիւրք կազմակերպութեանց եւ Հայ թեղ. Դաշնակցութեան համաձայնութեան ժամանութեան ժէօն - Թիւրքը, որոնք — ինչպէս Ահմէտ Թիւրք մէրթ բացէ ի բաց խոստովանած է մեղի, — կը զկուշանային

Սուլթանին դէմ ապստամբական շարժում մը յարուցանելիք, վախնալով որ եթէ միայն իրենք այդպիսի քայլ մասնէին, եւրոպական զինեայ միջամտութեան մը ատիթ կ'ըծայէին եւ ասով իրենց Երկրին ու պետութեան կենսական շահ-ըուրուն կրնային վնասել, այս անզամ այդ քայլն ատին, որովհետեւ վստահ էին թէ հայ յեղափոխականները, որ իրենց հետ էին, իրենց այդ քայլին օգտուելով միենայն ատեն հակա-թուրք չարծում մը պիտի չփոքքէին եւ ներքին կուրով մը պառակուուած Թուրքիոյ մէջ եւ-րոպական տէրութեան մը միջամտութիւնը պի-տի չշրաբիրէին։ Իսկ Սուլթանն ալ փութաց տեղի տայ՝ ինչիքի եւ Նիաղիի Մակեդոնիոյ մէջ յարուցած ապստամբական ցոյցին հանգէս, ուրովհետեւ այս բանը որդէ ամենէն աւելի կը վախնար, իր մզգաւանդը, — հայ յեղափոխա-կաններու եւ Ժէօն - Թիւրքիուն համաձայնու-թիւն ու միացումը, — իրականացած էր։

Ու կէտ առ կէտ կատարուեցաւ ինչ որ գուշակած էի Փարփիղ մէջ կայացած դաշնակ-ցական մէջօն-թիւրք հասարամնութիւնին ան-միապէս յետոյ Անահիտի Յունուար-Ապրիլի թիւրք քրոնիկուն մէջ՝ զոր արդէն վերև յիշա-տակեց։

«... Եթէ Ժէօն - Թիւրքերը, Կ'ըսէի այն-տեղ, իրենք իսկ արդէն յեղափոխական հոյա-կապ գործունէութիւն մը ցոյց տուած, Տաճ-կաստանը արմատապէս ու իրապէս վերանորո-դելու ձգողո ուժեղ շարժման մը նախաձեռութիւնն ունեցած եւ ֆանկաստանի ոչ-թուրք պատրութեան ինքնուրոյն կազմակերպութեան նկրունքն ընդունած մարմին մը ըլլային, հասկանալիք պիտի վլար որ հայ յեղափոխա-կան կուսակցութիւնները երթային անկցիք այդ մարմնոյն բայց այդպէս չէ. Ժէօն - Թիւր-քիուն ստուար մէծամասնութիւնը ինքինիքը զորք ցոյց տուած է անձնական նախաձեռնու-թեան ողիէն, ու Տաճկաստանի բոլոր այլա-տարր աղդութիւնները թրաքանելու, միաձոյլ «օսմաննեան» ազգ մը կազմելու ակնյաշնի պազմանքն ունեմ։ Այն օրը որ Դաշնակցութեան հայաց ուժերում աջակցութեան շնորհէւ՝ թըր-քական արդի բեժմիլ տապայի եւ սահմանադրութիւն մը հաստատու-թիւն ու մէկ ապրի զոյութիւն պիտի ընդունին Տաճ-

կաստանի մէջ բաց ի Օսմանեան ազգէն,
ու նոյն իսկ հայ արքանով հաստատուած այդ
սահմանադրութիւնը պիտի էքք զէնք դրուա-
ծեն «Հայկական դատը» զերշանչս սպաննելու
համար : Մորուք դարանին մէջ հայ պատզամա-
տրոններու դրուքը կամ պայքարը ոչ մէկ արքիւնք
կրնայ տալ : Այն ատեն պէտք պիտի ըլլայ հայ-
կական պայքարը ու որ գէն զերսկիւ, եւ այտ
անդամ ժաքառի ոչ թէ Համին անոն տիեզե-
րաբէն դարձանք պաղող բռնաւորի մը դէմ, այլ
ազգատականութեան երեսոյթ ունեցող խորհրդա-
րանական կառավարութեան մը դէմ, ինչ որ
եւրոպայի մէջ աշակցութիւն գտնելը տասնա-
պատիկ աւելի գժուար պիտի կարուցանէ : Ա-
հա Հեռապատուելու որ կը ներկանանայ այն պա-
րագային որ քայ-թուրք նիզակակցութիւնը
յաջողի օմանեան սահմանադրական թիւին մը
հաստատէ : Սպասկով ասող, հայկական դա-
տոր այժմէն նիկ կարող է կորսցնել, եթէ Քոնկ-
րէին տարածել ուղած կարգ մը գաղափարները
իրօք տարածուին, այն բարյոյական արդինքը
զոր նահատակներու շնչարկոյտներ կազմած
էին : Ցարք՝ դէմ սա սիրփաններ ունինք թէ
ամբողջ քաղաքակիրթ աշխարհը կ'ընդունէն որ
«Հայ» կը նշանակ ժողովորդը մը ազգառու-
թեան, քաղաքակիրթեան ձգութ եւ այլ ճզգ-
ուութիւն համար իրապակուած ու բարուած, ու
Թուրքը կը նշանակի զինուորական ուժով իրմէ
քաղաքակիրթապէ բարձր ժողովուրդներու տէք
զարած թիւտ տարր մը որ ջարգէլէ, քանզելէ,
ամայացնելէ ուրիշ բան չէ ըրած պատմութեան
մէջ առեկա ոչ միայն սիրփական մըն էր, այլ
եւ առաւատչեան մըն մը զատին որ մը չէ օր
մը գրական յաջողածն . այլ հիմունքն քայլ
է որ մեզի բարձակից ուրիշ ազգութեանց զարա-
կարոցացած է բանգիլ յաջողման : Արդ, այս
Քոնկրէին, հայ եւ թուրք միահամուռ յայտա-
րարութեամբ, կը հոչակէ թէ Թուրքն ու Հայը
հաւասարապէն կը տառապին, հաւասարապէն
կը ձգտին ու կը ժաքառին՝ ընդհանուր ազգ-
առութեան ու արքարութեան թիւին մը հաստա-
տենք Տաճկասանին մէջ : Խոչ զէ մասյ մեկի
ՈՒՂԵՆ՝ Թուրքը ուրեմն քանզութ, չարգողը չէ
այլեւս, ինչպէս ըստն մնէն առաջ Յոյնքը, Ալե-
պէլը, Պուլարինը, Մարութիւնները, Կրտսա-
պինները (եւ այլ բնիոն եւ ասող համար պայ-

Քարելով ազատագրութեան), այլ մեղի պէս առատափո՞ք ու մարտիրոս ազգ մը, միակ անձի մը՝ Համիս անոնչ ըննաւորի մը զոհ, եւ մեղի չափ արժանի տիեզերական համակրութեան, եւայի, եւայի»:

Հայկական հարց, մակեդոնական հարց մէկ օրէն միւսը զգարեցան զոյլութիւն ունենալէ՝ օսմաննեան սահմանադրութեան հոչակումէն անմիջապէս յետոյ, եւ այդ մահացումը տեսեց միջէն պալուստեան պատահապմներոն նախընթօրք: Ամբողջ Եւրոպա լուրջ նկատած էր Քուրք վերանորոգիչներու պատահական ճիգրը եւ Համատարած բուռն ողեւուրութիւնը մը կը ըրջապատէր շինարականդին եւ արդիականանալ լանցաղոյն, «լուսաւորուիլ, եւրոպանալ ուղղող Օսմաննեան պետութիւնը: «Քարդարարը, քանի դիչ, յետունաց Թուրքը հմանեածը հայ իդղափիսականներու իսկ հրապարակային հանհաւուր պատասխան յարարարութեամբ՝ կը դասնար Արքեւիքի ամենէն ազգատամիտո, ամենէն շատաղդիմական» ցեղը: Հայկական ինքնամփարութեան, նոյն իսկ Թուրքիայ հայկական հանանդներու վարչութեան մէջ մատուելիք բարենորոգմանց խօսքը լսել ուղղո չկար այլ մասն: Մինչեւ իսկ հայտաբեր Եւրոպացիները՝ մեծ մասամբ՝ կ'ըսեն մերոց: «Թուրք ապատաւ՝ կանենք լայնախոն ու վեհոսի մարդկեն, անոնց հետ ձեռք ձեռքի գործեցէք, անոնց հետ լուսեցէք բոլոր հացերը»: Եւ այլը — շատերը — կ'աւելցնեն՝ «Ք'ո՞չ պէտք կայ այլեւս մէկ բանի նահնանդներու մէջ մասնաւոր բարենորոգմաններ մտցնելու, քանի որ ամբողջ պետութիւնը պիտի բարենորոգուի»: Մեր ժողովուրիմին մայնան երկար ատենէ ի վեր կրօդ ներթիւններու ու տառապանդները, կոտորած ները որոնց ենթարկուած էր, հերոսական ուղուանմերը զոր ունեցած եւ եռակուն փրոփականատի աշխատանքը զոր կատարած էր եւ օրոնք այնազ էին բարոյական մեծ յաջողութեան մը, — որ պիտի կրնար մէր զատին իսկ որոյ շափով գրական լուծման նախապատրաստութիւնն ըլլու, — այդ բոլորը ոչը կը ցնէին: Տիրութիւնը զոր գոր օքրերուն (ասած անագրութեան հոչակումէն յայտ մանաւանք) կը զգայի, բաներով բացառութեալ գժուար է: Ասիկա զինաւոր պատճաններն մին եղաւ այն նցային հրան-

գութեան որ 1908ի Սեպտեմբերին սկսած ու հետաքաջանակով քանի մը տարի տառապեցոց զիս Վաշնական կեր եւ ոչ իսկ հետեւած էին Քիթբոր Պերարի և Փիետ Քիթեարի խորուրդին՝ Անոնք, ինչպէս եւ Փեսաման, ժորէս, ինչպէս եւ Փրանսացի այլ ձախակողման հայուսկներ, — քաշակերած էին ընդհանրապէս Հայերու եւ մասնաւորապէս Դաշնականներու համաձայնութիւնը Փիօն-Թիւրքիուն հետ, բայց երկուք ալ խորհուրդ տուած էին որ հայ պայքարող տարրերը որ երկրէն զուրս կը գործէին՝ իրենց բոլոր զեկավար ուժերով չփութան երթալ — կամ գառնալ — թուրքիա, ըստ զարգացնեն Պրօ Արմենիա ի հրատարակութիւնը և բնդէնանբազս Եւրոպայի մէջ իրենց փրոփականին աշխատանքը, գէթ ատեն մը շարունակեն զուրսէն Նպէկ Ներսը՝ անցնելիքին վրայ, ջանան Փիօն-Թիւրքիուն կողմէ թուրքիոյ Հայոց տրուած խոստամներուն գործադրումը ստանալ եւ որոշ ու լուրջ արդիւնքներ ձեռք ճեկէ յետոյ միայն վերջ դնել իրենց արտասահմանեան ազատագրական շարժման՝ Դաշնական պետքը «օսմանական» խանդակառութեան դինուգութիւնն մը բռնաւած էին թիւրք ։ Փիօն — Թիւրք զեկավարներ իրենց համար յանկարծ ազնութեան, անկերծութեան, ազատասրբութեան մտատիպարներ զարձած էին: Ալ ի՞նչ Հայրի կար զուրսը ու եւ է գործումէութիւն շարունակելու: Արդէն ի՞նչ «խոստամ»ի վրայ պիտի հսկէն զուրսէն: Փիօն — Թիւրք պետքը Փարիզի Համաձայնութիւնը կնելիք առաջ թրքաւաց նահանգներու յատուկ ու եւ է մասնաւոր խոստամ ըրած ցին, «Հայութական բարենորդանց» ծրագրին գործադրութեան ու եւ է շափով նանձնառու եղած ցին, այլ միայն խոստացած էին բովանդակ օսմաններ պետութեան մէջ ազատականութեան, յատադիմութեան տիրապետութիւն, ինչպէս եւ ոչ-թուրք ժողովուրդներուն մշակոյթին ու ցեղային կազմակերպութեանց պահպանում՝ օսմանցիականութեան զերիշանականութեան ներքու, եւ ասանց պէտք նահանարը (ու մէծ մասնաբ տարտամ) բաներ: Ալոտցնել զոհացած էին, հայութական զատի Համար մասնաւոր պահովութիւններ ու գլւու հակառակ Համարած էին «ընկերութափարաւան» (կամ այդպէս կարծուած) դրական աղատաւոր պահանձնական աշխատանք էին:

կանութեան ողիքին (որ այն ատեն կը տիրապետէր իրենց մէջ)։ Եւ ասոնց վրայ միայն հմտութեամ է որ պաշաճական գործիչները աշխարհին ամէն կորդէն կ'ածապարէին երթալ բուրքիք։ Պոիս թասէրաբնմէ կը գտնանար բուրք - Հայ զիրկինդիանութենիրու, Հայոց կորմէ անկեց, Թոքքրէուն մէկ մեծ ժամին կորմէ խրամանիօրէն հաւուած։ «Օսմանցի ենք» կը պոռային Հայ թէրանները, Հայ աղառութեան տեղ թուրք հուրբրէը կը տարփող-ուէր։ Ենր յօդուածը յիշասակէլ, Միքահայ-յասանին ինքնափառութեան նու իսկ միմիայն վարշական» ակնարկութիւն մ'իսկ ընկեր այսու անիմաստ եւ անհատշաճ ժամանակալիքից մը կը համարուէք։

Յայտնի է որ ժեօն - Թիւրքիուրու նախաձեռնութեամբ Փարիզ գումարուած համաժողովին մերժած էին մասնակցիլ Թուրքիոյ Հրապանակ բոլոր միւս աղդութեանց (մակերունացի, յոյն, ուրիշացի, ապահովացի, արարակ, և եւ.) աղասագարական կամացակրպութեանց ներկայացուցիչները, և Հայոցց ալ՝ Հնչակեաները, Դաշնակցականներն աելի հին եւ աւելի թունդ ընկերվարական ըլլալով հանգերձ, Հակառակ գիրք դունած էին. Սապահցիւեան, որ իր խօսքը թերութեաները ունէր, բայց որ, դաշնակցական պետքուն ամիսներով մարքուիրի դաս ասոյն կարող ըլլալով հանգերձ, Թուրքիան և Թիւրքը (իր հինով ու նորով) մտան կը ճանչնար, փաստալից, կուր յօդ-ուածներու շարքով մը ցոյց տուած էր ճանր սփալը զոր գուշնակցականները գործելու վրայ էին: Վերակազմեալ Հնչակեանները որոշած էին չմերժել մասնակցութիւնը, բայց վիրապահումներով ներկայանալ համաժողովին, եւ զիս համակած էին ներկայացուցիչ, դիմանալով որ՝ ինչպէս իշխան Սապահցիւսին նախաձեռնութեամբ Փարիզ կայսցած նախորդ համաժողովին՝ ևս, իր իրենց ներկայացուցիչ, Հակական դատութիւն-Թիւրք դատին մէջ Հալեցներուն արդիւք հանդիսանալու պիտի աշխատի, բայց ևս՝ ուրիշ Հարցի մը մասին իրենց հետ ծանր ունանամաճրութեան մէջ ըլլալով (Ունձնեամբ, Մթաշնամեամի, Արքիթեամբ ապահովութեան իրէ Մտքն էր), չուզեր իրենց ներկայացուցիչն ըլլալու, եւ անոր ալ հստակեան առ համաժողով

զովին մասնակցելէ :

Հիմայ, սակայն, Ժէօն-Թիւրքերուն յաջողութիւնը այնքան լիակատար էր, համաշխարհային համբաւին կարծիքը այնքան բուռն կերպով խանդադարակառուած էր անոնց ի նոսան, աքսորուած կամ պայքարելու համար հեռացած յեղափոխականներու, հայրենասէքներու, աղասավաններու վերաբարձները այնքան բազմաթիւ էին, Զերազի, ու մանաւագու Խցիրը լեռնի, վերաբարձի ապարողութիւնը կը կատարուէր այնպիսի վեհաչուուք հանդիսաւորութիւնով, որ Մակեդոնացին ալ, Եոյն ալ, Հնչականն ալ քիչ յետոյ ընդհանուր հոսանքէն տարուեցան, անոնց ալ աղասագրական շարժման դեկամարդեր գործիքին ներքին գործունեութեան մը նուուրուելու համար : Վերակազմեալունը քիչ մը ատեն վարանցան, բայց վերջ ի վերջոյ անոնք ալ նոյն ճամբան բռնցին (խկ ռումկավարները դեռ գործութիւն լունէին, Հայ Մահմանադրական-Խամկավար կուսակցութիւնը Օսմանեան սահմանադրութեան հռչակումն յետոյ կազմուեցա) :

Օսմանեան սահմանադրութեան հռչակումն մէկ-երկու ամիս առաջ, Գրիգոր Զօհրապ Փարիզ եկած էր : Համիտեան թեթիմի այլ ըրջանին, Զօհրապ մէրթ ընդ մերթ կուզար ամառը Փարիզ քանի մը շարաթ կը մնար : Առաջին տարիներուն, տեսակցութիւն չի ունենար իրեն հետ, վասնզի՝ Հայրենիք-Մասիս բուռն ընդհարման մը մէջ Հայրենիքի կողմը բռնած ըլլարու համար իրեն հետ և ալ գծոտուած էի եւ մեր յարաբրութիւնները խորուած էին : Բայց անդքեած, Տիգրան Կամսարական նախաճաշ մը ասրբեց Բայցականն ու Զօհրապին հետ մէկաղելու եւ անեղելի այր վէճն վերջ դրսերու համար : Ասկից յետոյ, Զօհրապին եւ իմ միջւ եղրայրական բարեկամութիւն մըն է որ դոյցաւ, աւելի ջերմ ու խոր նոյն խկ քան ինչ որ էր Պոլիս՝ Հայրենիքի մեր գործակցութեան լաւագոյն օրերուաւ : Ամէն անկան Փարիզ համեմունք, մէկէ աւելի պարեկան կ'երթափնք միասին սրճարան մը՝ կամ Փարիզի մօս գիւղ մը՝ առանձնանալ եւ ժամերով մէկի սիրելի նիւթերու վարը կը խօսակցէնք: Ես կը խնայի Համոզել զինքը որ մէկ Պոլիս ու զայ Փարիզ համեմունքը կանգնելու վարչական համար մեղի

հետ աշխատի, իր գրական մեծ տաղանգը աւելի լայն ու ազատ կերպով զարգացնէ : «Ես ալ կ'ուղեմ, կ'սէէր, բայց գեռ միջոցներ չըւնիմ ատիկա ընկերու մեծ քօլիո մը զարներու եմ, որ ատիկա հնարաւոր զատնայ» Այս անգամ, հետո չօլիո զարկած ըլլալիէ, եկած էր ուժաթափ, մասնուուք, նիւթերկներուն հետեւանքով կասկածելի մէկը գործելու էր Պոլիս, եւ նոյն իսկ կառավարութիւնը դատարաններու մէջ իրը փաստարան գործելու արդիիւր էր իրեն ջղագար ու չուրած վիճակի մը մէջ էր : Կ'ուղէր դատանալ Պոլիս՝ զոր կը սիրէր, բայց կը վարանէր, ու կը վարակար ալ . կը փորձէւը մնալ Փարիզ, բայց միջոցներ չունէր : Օսմանեան սահմանադրութեան բարեկամունքն հոչակումէն քիչ յետոյ, Զօհրապ ոչ միայն որոշեց հակոյն զատնալ Պոլիս, այլ եւ ամեն ջանք ըրսա զիս համոզիլու որ ես ինք ալ դատանայի : Ատիկա հոգեպէս անհնար էր ինծի համար . վատաշութիւն չունէր մէկօն-Թիւրքերուն մանաւանդ իթթիլատականներուն վըրայ, եւ անոնց յաղթանակը հայկական դատին մասն կը ներսէի : Բայց Զօհրապ, զոր նորապէս կը սիրէր իր յարգիէ, վարա ազգեցութիւն ունեցաւ ուրիշ կերպով մը : Համոզէց զիս թի ճէշտ չիք ստեղծուած նոր կացութեան հանգիւ քին ըրած մարդու մեկուսացեալ, անդորր, ամուռ գիրք մը բռնէլ, թի պէտք էր մօտենալ թուրքիոյ նոր զեկավարներուն, արտայայտը-ւիլ, պահանջներ, բազմանքներ բանածեւէլ : Ինքոն էր որ զիս մղեց պատասխաներու հարցումներու շարքի մը զոր Ժէօն-Թիւրք (իթթիլաֆական) պետէին մին ուղղած էր Պոլոսյ Stamboul օրսթերթին մէջ օտանեան պետութեան ոչ-թուրք տարրերու զեկավարներուն : Գրեցի պատասխան մը, ուր մեղմ, բայց որոշ մեռու մը կը ջանայի նոր կացութեան պատշաճեցնել մէր Թիւրքանց դատաւ՝ անոր էական հիմքերը պահպանկով հանգերձ, (օսմանեան պետութեան դանաւան ժողովուրդները՝ վարչական ու տոնական մշակութային ինժենավարութիւններով օտուած՝ թուրք ժողովուրդի կերպոնական ուժին չուրջ գաղակցութիւն մը կազմած, եւն) . Զօհրապ, որուած ցոյց սուփ գրածս, հանեցաւ անոր, եւ ինք իսկ դրէց Սբամբարակեց զայն . ու թելադրէց

նաեւ որ այդ յօդուածին զողոքեակն ու լրացու-
ցիչը գրեմ մեր եղուով՝ մեր հայրենակիցները
լրսաւորելու համար մեր ազգային հարցը նոր
կացութեան համեմատ հետապնդելու պէտքի
մասին։ Այդ իմաստով յօդուած մըն աւ գրեցի
եւ պոլսական հայ թէրթի մը զրկեցի։ Զօհրապ,
մեկնելէ առաջ, ինձի խոստացած էր՝ Պոլիս
հասնելուն պէս ժէօն-թիւրք պէտքու հետ տե-
սակցի եւ ապաւորութիւնը գրել ինձի։ Ու ի-
րօք՝ գրեց։ Իր ապաւորութիւնը գրական էր։
Անոնց — գէթ անոնց մէկ քանի զլսաւորներուն
— անկեզծութեանը եւ լրջութեանը կը հաւա-
տար, ու կը մէզբ զի՞ւ անզամ մը եւս՝ զառ-
նալ Պոլիս, ու՞շ ըստ իրեն՝ աւելի օգոստար
կրնայի ըլլալ մեր ժողովուրդին քան Փարիզ
մալուի։ Կարո մը զէպքեռու հայութ Զօհրապին
նամակներն են որ՝ առանց հիմնովին իրեմուն
իմ ներքին համոզումներո, զիս իրափառեցին
նոր կացութեան հանգէպ մեր ազգային զատի
պայքարը նոր ձեռվով վարելու ուղղութիւնը ա-
տեն մը շարունակելու, եւ այդ մտաւոր վիճա-
կին ազգեցութեան տակ է որ գրեցի Ազգաւո-
րեան յաղբանակը ընդարձակ յօդուածը, (որ
Անահինի իր յաւելուած լրյ անես։ (20 Օ-
գոստոս 1908), եւ Ազգաւորեան իրնենիքը ար-
ձակ քերթուածը, որուն Փառաներէն թարգմա-
նութիւնը զրկեցի Զօհրապին, որպէսի հրատա-
րակէի զայն Stamboul ին մէջ, ինչ որ ըստ իս-
կոյն։ Վերյիշելավ յօդուածին մէջ, կը փառա-
րանէի ապատականութեան յաղթանակը Հա-
մբական մուայլ բռնակալութեան վրայ, կը զո-
վէի յառաջդիմականութեան զօրացումը Ա-
րևելքի մեծ Պետութեան մէջ, այդ երեսոյթին
իրը նախարարատութիւն հայ պայքարի ու զո-
հարերութիւնը ցոյց կուտայիր՝ գնահատելով
նաև պատական բժիշմի մը ինչպէս ընդգլո-
րդ թուրք գործիչներու վճռական ու կորովի
շարժումը, եւ էն վերը ներ յօդուածին թուրք-
հայ համեմացն զնանքերով գործադրութեան յոյ-
սը եւ պէտքը կը յայտնէի, (ինչ որ չափազանց
ժէօն-թիւրք զարձած հայ բարեկամներէ և
հայրենակիցներէ ոմանց կորմէ այսպանուեցաւ
իրը անհարէկ եւ անտեղի ազգայնամոլութիւնն)։
Քերթուածն, որ կը կարծեմ թէ իմ քննաստեղ-
ծական գործիս լաւագոյն էջերէն մէկը կը կազ-
մէ, քնարերգական պանծացումն է Ազգաւո-

թեան վեհաշուրք ու մաքրամաքուր դազափա-
րին, գիւցաղներգումը երկնառաք Ազա -
տութեան մը շունչին տակ խայտացող այլազան
ժողովուրդներու եղրայրական դաշնակցութիւն
մը գարձած եւ Արեւելքի հմաւուրց քաղաքա-
կրթութեանց վերականգնումը պատրաստող մեծ
Պետութեան մը տեսիլին, տեսիլ որ, աւա՞զ,
ինչպէս դէպէրը յետոյ ցոյց տուին, շատ տար-
բեր է իրականութիւնից որ հետոցնետ պարզեց
իր այլանդակ գէմքը Քերթուածն, զոր գրած
եւ յուլիսի պայծառ իրիկուն մը՝ Վկլլերի գե-
զածիծազ ծովափին վրայ, կրնար իրը ենթա-
տիստոս կրել՝ «ամառ գիշերուան մը երազ»։
Այդ բոյորին վրայ օր մը աւելի մանրամասն
պիտի գրեմ։ Անյօր այրանը ուրուանգեցի՝
Անահինի ընթերցողներուն բացատրելու համար
թէ ինչ պայմաններուն մէջ զրուած էին եւ ինչ
կը պարունակէին իմ այն գրուածքներու որոնց
կահնարէկ նորորուեան այս թիւով լոյս տես-
նող իր գեղեցիկ յօդուածին մէջ։

Աւարտելու համար, ըսկեմ անցողակի՝ որ
1908ի սկսամեմբերին, յանկարծ փափաք զացի
— փափաք որու ծնուցիչ պատճաններուն մէջ
Զօհրապին նամակները գարձեալ մաս ունէին,
— գոնէ մէկ երկու ամէխ Պոլիս երթալու, որ-
պէսիպ ծննդավայր քաղաք ու երկրորդ մայրս
եւ խել մը կարացուած հին բարեկամները նո-
րու տեսնեալ ու նաեւ նոր ընթերցին վրայ մո-
տէն զաղափար կարենամ կազմել։ Ինչ որ տե-
սայ Պոլոյ մէջ՝ այն մէկ ամսուան միջոցին
զոր հոն անցուցի, բաւեց զիս իմ նախկին շատ
խոր կասկածներուն ու վերապահումներուն
գարձնելու համար։ Արդէն Պոլիս գացած էի
աւանց Փարիզի բնակարանն զած ըլլալու,
նորէն Փարիզ գանալու հաստատ որոշումով։
Պոլիս մտած էի առանց ո եւ է թափօրի եւ աղ-
մուկի, զերթ ինքօննիքօ։ բաց ի Զօհրապէն
ոչ մէկուն իմացուցած էի ժամանման օրն ու
ժամը, անկից ալ ինդրած էի որ մարդու չի-
մացնէ, որպէսին անտառնելի պիտի գոնէի
որ զիս գիմաւորել զային իրը «ազատաբար»-
ներէն մին, երբ հայկական պատութիւնը ո-
րուն համար աշխատող ուժերուն համեստա-
գոյններէն մին եղած էի, ոչ միայն չըր սու-
ցուած, այլ վտանգուած էր այդ տօնախրմ-
բուած թուրք հալրիկուլ։

Այդ մէկ ամսուած միջոցին էր որ իմ ժամակած թաղիսի, Պէտքիթաշի մէջ, յոյն երիտասարդ մը որ գրազութիւնն ունեցած էր թուրք այրի կողմէ մը սիրուելու, ոստիկանատան առջև մոլուան ամբոխէն յօշտուեցաւ. Հրէջային վայրագութեամբ, եւ յան, հայ, հրեայ, ալպանացի, արար եւ այլ ցեղերու ներկայացուցիչներէ բազկացած քառասուն հոգինոց պատգամառութիւնը, որուն մէջ Զօհ-րապէ ալ կար եւ որ գնաց Մեծ Եպարքուէն խնդրել յանցաւորներուն պատուիլու, ոչ մէկ զուացում ստացաւ. ոչ մէկը մը մարդկաբերներէն լրջօրէն պատճեւեցաւ: Քանի մը որ յետոյ, իբրիւն մը որ հակիւսար եարձանականներու տունը հարէ էի, լուր եկաւ թէ երկրորդ օրը Սթամպուլի կողմը խոռովութիւններ պիտի տեղի ունենային, յետադիմականներու կողմէ ցոյցեր պիտի կատարուէին: Անոմը եւ ես մտիկ չըրինք «խոհեմ չէ այսօր վար իինկը» ըսոզներուն եւ իխննէ ու զացինք Սթամպուլ փողոցները գութիչ ամառէ էին, խանութները փակ, ու տեսանիք չարչուրք երեխյոթի մարդիկ որ կանանչ փաթթոցու ծահաւէք մոլու մը իրենց ուսերուն վրայ կը պտըցնէին սպանակին բառանքին բառել ունալով...: Քամազանի մաֆան էր, եւ իբրիւն մը որ Զաւաթիային Պէտքաջանդ տանող թրանվային վերնայրկը նստած կը ծինէի, բովս նստած արիւնկակ դէմքով արարած մը առք շուր պ... (այդ ք... ննտէ) պոռաց, ինչ որ անհանգութէին էր տարիներէ ի վեր Փարիզի կենանքին ու բարփրուն պաշտելիքն միասնակարար աղասութեամբ նստած մարտու մը համար: Եւ Անմէտ Ռիզա, որ պատահուիթ, դրապաշտ իմաստափութեամբ հւեռուոցի համբաւ ունէր, լրր իրեն այցելութեան զայի, ըստ ինձի: «Սիրենի Փարու Գովանեան, աս վլիսրկը մէկին նետեցէք, Փէս մը զրէք, քեւ մը նուրքերէն սորվեցէք, կրնաք սպանք, ու այլ գործը կենդակի պահէլ, միշտ որ այլոց ալ աշքերը բացուէին եւ անոնք ալ գային նոյն գերն ու նոյն գործը յառաջ տանելու: Ոչ մէկ նիւթական ապահովութիւն ունէի Փարիզ, մինչ Պոլի կրնայի հանգիստ ու նոյն իսկ ճնի կանք մը վարել: բայց միունք նախընթարեցի Փարիզի նիւթապէս անապահով, մաստոյդ, գծուար կեանքը, ու եկամուտի աղբիւրս գորեթէ միմիայն Անահիտի աղքան, անասոյգ, երերուն հասոյթներն էին եւ մերթ հայերէնի գասեն ընտանիքներու մէջ: Տարիներ յետոյ, Փարիզ, ու քիչ յետոյ Ֆրէդո, ահսայ զօրավար Անդրանիկը, եւ իրուէ իմացայ, անասոյգ, երերուն հասոյթներն էին հուշակման առաջին օքերուն՝ իր ընկերներուն մէջ: Տարիներ յետոյ, Փարիզ, ու քիչ յետոյ Ֆրէդո, ահսայ զօրավար Անդրանիկը, եւ իրուէ իմացայ, անասոյգ, երերուն հասոյթներն էին հուշակման առաջին օքերուն՝ իր ընկերներուն մէջ:

մանցի ննքը բացարանչութեան յեղեղումին ինձի աղդած սրանեղութիւնէն, — գրեցի «Գի-դոն ի պատին հայ լեզուին» արձակ քերթուածն եւ տուի թէոդիկին որ իր ծարեզիքին մէջ Հարեզիքին:

Իմ հայրենակիցներս Պոլսոյ մէջ շատ սիրուն ընգունելութիւն մ'ըրին ինձի: Ուղեցին, պիտեցին որ մնամ հոն, — եւ պնդողներուն ամէնէն յամաները Ալնունին ու Զարարեանն էին: Կերպուականներ եւ այլ գործոցներու մէջ ուսուցչական պաշտօնի, ինչ պատիւ եւ թերթի մը խմբագրութեան յոյսէրը տուին ինձի: բայց եւ Փարիզ գանձարու որոշման կայշած մասից: Այդ օրերուն՝ կաթովիկոսական ընտրութեան պատուիրակ նշանակուցայց եւ էջմիածին մեկնեցայ մէր քառասուն թքանայաց պատամաւորներու անմոռանալի կարստանին հետ. եւ ընտրութեանէն վերը, էջմիածին, Երևան, Թիֆլիս ու Պարսկա Երևք՝ չորս ամիս մնալով յետոյ՝ Պարսկէն ուղղակի գարձայ Փարիզ: Եւ ալէկ ըրի: Ոչ միայն որովհետեւ Պոլս մնալով, եւ ալ ապահովապէս պատերազմի ընթացքին պիտի ունենայի այն եկերական վախճանը որուն ենթարկուեցան իմ աշխան սիրելի եւ թանկադին եղայրակիցներս, այլ մանաւանդ որովհետեւ իմ բնազդնին իւսէք թէ գործ մը, զեր մը կար եւրոպայի մէջ շարունակիք, եւ պարտեւ կը երթար իմ խոնարհ ուժերուս շափովը այդ գերը շարունակէլ, այլ գործը կենդակի պահէլ, միշտ որ այլոց ալ աշքերը բացուէին եւ անոնք ալ գային նոյն գերն ու նոյն գործը յառաջ տանելու: Ոչ մէկ նիւթական ապահովութիւն ունէի Փարիզ, մինչ Պոլի կրնայի հանգիստ ու նոյն իսկ ճնի կանք մը վարել: բայց միունք նախընթարեցի Փարիզի նիւթապէս անապահով, մաստոյդ, գծուար կեանքը, ու եկամուտի աղբիւրս գորեթէ միմիայն Անահիտի աղքան, անասոյգ, երերուն հասոյթներն էին հուշակման առաջին օքերուն՝ իր ընկերներուն մէջ:

դրեթէ զաղտնի պահեր էր, եւ առանց լսելու իր ընկերներուն որ ջանացեր էին զինքը հոն զահել, հետացեր էր Պոլսէն եւ դաշեր Պուլկարիոյ մէկ անկիւնը բաշումեր էր, սպասելով դէպքերուն։ Դէպքերը, որոնց կը սպասէի ես

ինքս, որոնց կը սպասէր Անդրանիկ, չուչացան։ 909ի գարնան, կը պայթէին Կիլիկիոյ կոտորածները, որոնք նախարանն էին 1915ի հայաշինը Եղեռնի ժէօն - թիւրքեան ճրւաղային ծրագրին։

Ա. 20ՊԱՆԵԱՆ

ՔՈՆԵԱ - ԷՐԵՑԼԻՒ ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐԸ

Օսմանեան Սահմանագրութեան առաջին ամիսներէն օր մը, Պոլսոյ Վերաքննիչ Ատեանին պատժական ճիւղին (Խարիսխի նիւմիա) առջեւ կը պարզաի եղերեցութեան մը վերջին արարութաքը։ Ամբասաննեաներու պրխին մէջ կանչած են չորս հոդի, երեքը Հայ եւ մին թուրքը։ Շորոն ալ Թօնիայի էրէյլիքն են, կորսուած աւան մը Փոքր Ասեբոյ մէկ մութ եւ հետառ անկիւնը։ Հորսն ալ ձեռնակապերով եւ ոստիկաններու հսկողութեան տակ բերուած են Պոլիս՝ զատուելու համար։ Չորսին վրայ ալ հոդի չէ մնացեր։ Երեք Հայերը, աւելի տարեց քան թէ իրենց թուրք ընկերը, կը դողդզան եւ կը լիշտինեն ճարաները որ մեռնելու կը մօտենան։ յոթութիւնը, զրկանիքը եւ մանաւանդ էրկիւղը կրծեր լմնցուցեր են երեսնին։ Երեք կմախներ՝ մարդուս աչքերէն արցունք բրուզ։ Թրքախօս են այս խեցերը, եւ իրենց թուրքերէն՝ զըժուարահասկանալի՝ մասրերէ կուտայ այն լեզուն զոր կը խօսէին Սեճուղեան թուրքերը որոնց օրէրէն մնացած գաղթականներ ըլլալ կը թուրն այդ տեղի Հայերը։ Թուրք ամրաստանալը համիւ քառասուն տարեկան անձ մըն է՝ տիեզօն կազմով։ բայց հպարա ճակատը և լուսնուտ աշքերը կը վկայէն անոր աննուած կորով։ տիեզութեան ու վասնակ ալիք մը տարիներէ ի վեր կը ծեծէ զայն, բայց ամէն անդամոն այ կը փշուի անոր աղնուականի արհամարհանքին ամթեւ, թողլով թէեւ զգամի հետքեր անոր վտիտ մարմնոյն վրայ։ Չորս ալ, Պոլսի համեմուն պէս, զիս փաստարան կարգեր են։ Նիստը բացուած չէ տակաւին։ կը սպա-

սնէք որ գատաւորները դուրս գան իրենց մասնաւոր սենեակին։

Մեր կարգին վրայ, քիչ մը անդին, կը կենայ անձնական դատախազը, փաթթոցաւոր մը՝ հաստանդամ, որոն գոռողութիւնը կը հաւասր միայն իր նենզամտութեանը։ Մեծածաւարի միայն իր նենզամտութեանը։ Երեման աւր փորբ հեծոցած է սեղանին։ Երեման կը զանայ մեր կողմէ եւ մեր վրայ կը յառէ շանթահարոց աչքեր։ Երեման ալ, մըհակառակը, ակնարկերուն մէջ կը դնէ մարդասիրական արտայայտութիւն մը, այնպէս որ այդ բարեկութ միւլիւմանը կ'ուզէ մեղի բերել սա եղակացութեան թէ ինք կը կարեցի մեր վիճակին, բայց ստիգմատ է մեզ դատապարտել տալ ծանր պատիներուն եւ քանի մը հազար ոսկեան աւատագութեամբ և ի նպաստ իր քաղաքին — որպէսզի անազարտ մնան խլամական բարքերը ո՞մ Մոլիկը...։ Երեման ալ հանդիսաւոր օրերու յատուկ ժամփաթի ժիմակ մը կ'անցնէն երեսը և կը դառնայ գէպի ունկնդիրները որոնց կ'ուզէ նշանակալից ակնարկներ՝ մեզ ցոյց տալով։ կ'երեւայ հասաստիք կուտայ աննոց թէ պիտի զգեստնէ մեզ։ Եսաները սակայն անոնցիկ վիրապա քաղաքավարութեամբ մը միայն կը իմաւորեն անոր անպատճէ եռանդը։ մեծամասնարար երեսփոխաններ են որ եկած են իրը հանդիսաւեա՝ հետաքրքրուելով ւերին զատիք մը ուր ամենածանր ամբասանութիւններ տեղի կ'ունենան իրենցմէ մէկում պատիւն դէմ։ Մուոցայ ըսել թէ անձնական դատախազը նոյն ինքն նորընտիր երեսփոխանն է Քանիս իրէլլի։ Ունկնդիրներուն մէջ, կը նշմարեմ նահատակ